

## ՕԴԸ ՀԵՂՈՒԿԻ ՎԵՐԱԾՈՒԱԾ



Կը տեսնեմ, ընթերցո՞ղ, որ աչքերնիդ խոշոր բանալ սկըսաք: Օդը հեղո՞ւկ: այդ ի՞նչ բան է նորէն . . . Եւ կը տեսնեմ, որ ձեռքերնիդ երկինք բարձրացնելով կը գոչէք:

Ա՛յս, սա դիտնականնե՞րը, սա դիտնականնե՞րը: հիմա ալ կըզբաղին օդը հեղուկի՞ վերածելու: Արդեօք աւելի լաւ պիտի չըլլա՞ր, որ աշխատէին խօսք հասկըցնել Pelée լեռան, որպէս զի իր պարունակած նիւթերը հեղուկի չվերածէր. կամ՝ թող մեզ ըսեն ամենայն ճշտութեամբ թէ վաղն ի՞նչ օդ պիտի ընէ, եւ կամ՝ ամէնէն լաւը՝ թող միջոցը զանեն մեր կեանքն երկարելու: ասոնք կը հասկընամ, լաւբաներ են. բայց օդը հեղուկի՞ վերածել . . . ի՞նչ բանի համար: ի՞նչի՞ պիտի ծառայէ:

Հեղուկ օ՞դ . . . Ամէնէն առաջ ի՞նձ ալ տարօրինակ երեւաց այս անունը: Ի՞նչո՞ւ, ի՞նչ նպատակի համար հեղուկի վերածել օդը: Ուզեցի կասկածո փարատել, եւ ուղղակի դացի գտայ պ. d'Arsonval-ը, որ Գիտութեանց եւ Բժշկական Ակադեմիաներու անդամ է, մի եւ նոյն ժամանակ ալ ուսուցիչ Collège de France-ի մէջ, վերջապէս գիտութեան մէջ նշանաւոր անձնաւորութիւն մը:

պ. դ'Արսոնվալ սքանչելի մարդ մ'է: Թէպէս բառիս բուն նշանակութեամբ դիտնական մ'է, սակայն թուանշաններով չի խաղար շարունակ: այլ՝ ընդհակառակը՝ դիւրահասկանալի մանրավէպեր կը պատմէ:

Շատ տարիներէ ի վեր ծանօթ էր, ըստ ինձ, օդեղէն մարմինները հեղուկի վերածելու միջոցը: բայց այդ միջոցը թէ՝ սուղի կը նստէր եւ թէ քիչ գործնական էր: Ասկէ զատ, փորձէն յետոյ օդեղէն մարմինը նորէն իր նախկին վիճակը կստանար շուտով:

Նոյն հին զրութեամբ՝ միայն քանի մը օդեղէն մարմինները կրնային հեղուկի վերածուիլ, ինչպէս բնած խական թթուուար, աւշակը, դալնը (chlore), ծծմբային թթուուար, վասն զի գործողութիւնը կարելի էր կատարել չրջասփիւռ (ambiente) բարեխառնութեան մը մէջ: բայց այդ բանն անկարելի էր ընել «կայուն» օդեղէն մարմիններու համար, ինչպէս բորակածնի, թթուածնի, ջրածնի, բնած խական թթուուիլի եւ նմանեաց համար:

— Ի՞նչո՞ւ:

— Որովհետեւ այս վերջիններն այն ժամանակ միայն հեղուկի կրնան վերածուիլ, երբ ուշադրութեան առնուի իրենց critique բարե-

խառնութիւնը , այսինքն այն բարեխառնութիւնը՝ որմէ վեր օդեղէն մարմին մը պիտի մնայ օդեղէն վիճակի մէջ , ինչ որ ըլլայ անոր վրայ ի գործ դրուած ճնշումը :

— Ուրեմն շատ վար աստիճանի բարեխառնութիւններ հարկաւոր են :

— Անշուշտ . . . Բորակածնի critique բարեխառնութիւնը , օրինակի համար , —  $146^{\circ}$  է , թթուածնինը՝ —  $118^{\circ}$  , ջրածնինը՝ —  $230^{\circ}$  , եւ բնածխական թթուուկինը՝ —  $139^{\circ}$  է :

— Զերոյէն վա՞ր :

— Տարակոյս չի կայ :

— Բայց , ի՞նչպէս կարելի է ձեռք բերել այն աստիճանի վար բարեխառնութիւնները :

— 1877-ին էր , առաջին անգամ յաջողեցաւ ձեռք բերել պ. Cailletet-ը : Այդ բանին համար նախ օդեղէն «կայուն» մարմինները վերին աստիճանի ճնշեց . յետոյ՝ յանկարծարէն թողուց , որպէս զի թուլնան օդին ճնշման տակ : Թուլացման ժամանակ յառաջ եկած ցրառութիւնն է՝ զերոյէն վար 240 աստիճան : Այս պայմաններու մէջ՝ օդեղէն մարմինները կը հեղուկանան չուտով , այնչափ ժամանակի ընթացքին մէջ որքան տեւէ թուլացումը . . . Բնդհանուր սկզբունքը դանուած էր :

Յետոյ , պ. դ'Արտոնվար ապշեցուցիչ փորձեր կատարեց իմ ներկայութեանս :

— Հիմա , ըստ , այս որուակին մէջ բաւական քանակութեամբ հեղուկ օդ պիտի լեցնեմ : Քանի մը զգուշութիւններ հարկաւոր են սակայն . վասն զի այս գործողութիւնը միշտ «կը չուարեցնէ» շիշը մէկէնի մէկ  $200^{\circ}$  ցրառութեան հանդիպելուն : Կը խնդրեմ , որ նախ սա հեղուկին գոյնը դիտէք . թափանցիկ է եւ կարծէք արեւակնի գոյն մը ունի . իր կաթնանման կերպարանքը բնածխական թթուուտէն է , որ օդին մէջ առկախ կը գանուի ամենաքիչ քանակութեամբ , այսինքն իբր 1/10,000 . այս բնածխական թթուուտը հասարակ բարեխառնութեան տակ կարելի է հաստատուն մարմին վերածել : Եւ արդէն շատ դիւրին է զայն հանելը . բաւական է հեղուկ օդը թղթէ քամոցէ մը անցընել :

Երբոր հեղուկ օդը քամոցէ անցած է , կրնանք հաստատել թէ կատարելապէս թափանցիկ է նա . միայն խիստ թեթև կապտանման գոյն մունի , որ օդին բաղադրութեան մէջ գտնուած թթուածնէն է :

— Իսկ կիրարկութիւննե՞րը :

— Անոնք անհամար են եւ միանդամայն շատ գործնական :

Ստորին աստիճանի բարեխառնութիւնները մարմիններու ընդդիմահարութիւնը մեծապէս փոխելու յատկութիւնն ունին եւ ամէնէն առաձգական մարմինները ամենակարծր մարմիններու կը վերածեն : Ահաւասիկ ձգախէժի կտոր մը : Կը միսեմ հեղուկ օդին մէջ : Անմիջապէս ապակիի դիւրաբեկութիւնը կստանայ : Մինչեւ ա՛յս աստիճանի . . .

Եւ ալ, ո՞Արսո՞նվալ ի՞նձ կը պատմէ խիստ զուարծալի մանրադէպ մը .

Անցեալ օր քանի մը բարեկամներու հետ ճաշարան կերթայ ընթրելու : Գրպանը դրեր է եղեր փոքրիկ շիշ մը հեղուկ օդ , որով կոկը սի իր շուրջը գտնուողները զուարճացնել :

Տղա՛յ , շատ կակուզ եղնակէզ (bifteack) մը բեր ինձ . մասնաւոր կերպով կը յանձնարարեմ քեզ :

Սպասաւորը կը փութայ, կը խոստանայ, որ պարոնը դոհ պիտի  
մնայ, եղնակէզը կիսեփ պիտի լինի. Եւ կը վազէ դէպի խոհանոց:

Տասը լուսէ կանցնի : Եզնակէզր կուգալ : բայց պատառաքաղ չի կալ :

— Պատառաքա՞մ՝ դ մը , կը պահանջէ գիտնականը :

— Պատառաքա՞մ ո՞վ մը, ա՞յ լս բռյէիս, կը գոչէ սպասաւորը եւ կշտանէ :

Եւ, այն միջոցին որ սպասաւորը կը սուրայ դէպի պատառաքաղ-ներու տուփը, պ. գ'Արսոնվալ հազիւ ժամանակ կը դտնէ քանի մը կաթիլ հեղուկ օդ կաթեցնելու եղնակէզին վրայ:

— *Sq w' J*:

— Уже сейчас мы можем говорить о том, что

— Ո՞հ , պարո՞ն , կարելի՞ չէ : Մասնաւոր ընտրուած կտոր մը ,  
հազի՞ւ եփած . . .

$\omega_{\text{eff}} = \sqrt{\omega_0^2 + k^2} \approx \sqrt{\omega_0^2 + \frac{4\pi^2}{L^2}}$

Սպասաւորը կշտապէ . . . եւ դանակին բերանը կը կոտրէ , առանց  
միսը կտրելու : Պ. Պ'Արսոնվալ մսին կտորը վեր կը բարձրացնէ եւ կը  
ձգէ որ իյնալ : Կարծես թէ քար մ'է : Պնակը կը կոտրի :

— կը տեսնէ՞ք , աղա' :

Սպասաւորին խելքը դլիսէն կը թոփ : Կերթայ կը կանչէ ճաշարա-նապեալ , որ բարկութենէն մազերը կը փետէ : Կրնաք երեւակայել թէ խնդրին տեղեակ եղող հանդիսատեսները ո՞րքան կը գուարճանան :

Ահաւասի՛ կ հիմա շամպանեան : Գաւաթի մը համար երկու կաթիւ  
հեղուկ օդը կը բաւէ պաղեցնելու :

Պարոն մը կը խմէ : — Ո՞հ , ի՞նչ պաղութիւն , պատուակա՞ն բան :

*b<sub>L</sub> b<sub>R</sub> f<sub>u,d,L</sub> n<sub>L</sub> b<sub>R</sub> f<sub>u,d,R</sub> ...*

Բայց շատ խմեց, կամ թէ շուտ խմեց, Մէկէն ի մէկ գոյնը կը փոխէ եւ դէմքը գոյնզգոյն կըլլայ... Փորը կը փքանայ, կը փքանա՛յ. Քովը կը մօտենան.

*h<sup>o</sup>u<sub>z</sub> k<sub>u</sub>, h<sup>o</sup>u<sub>z</sub> k<sub>u</sub>*

Հեղուկ օդն է , որ փորին մէջ օդեղէն վիճակի փոխուեցաւ նորէն : Եւ պարոնը կուռի , կուռի՛ :

Յանկաբ սեղանին տակէն ձայներ կը լսուին , ձայնե՛ր . . .

Այս պատմութիւնը վերջանալէն ետքը կը հարցնեմ պ. դ'Արսոնվալին . — Լաւ , բայց ի՞նչպէս պահելու է այս հեղուկ օդը : Մասնաւոր գործիքներ հարկաւոր չե՞ն :

— Հեղուկ օդը կը պահեն , կըսէ վարպետը , մասնաւոր ամաններու մէջ , որուն գիւտն ըրած եմ 1888-ին : Այն ամանները մէջէ մէջ երկու շիշերէ կը բաղկանան , երկուքին մէջաեղը պարապ : Այս պարապութիւնն է որ արտաքին օդին ջերմութեան ազդեցութենէն կը մեկուսացնէ : Մեկուսացումը կատարեալ ընելու համար՝ չիշը կարծաթապատեն : Այս պայմաններու մէջ կարելի է մինչեւ 800 ժամ պահել հեղուկ օդը նոյն շիշերով , շրջասփիւռ օդի ճնշման եւ բարեխառնութեան տակ , շիշերուն բերանը բաց , ազատ օդի մէջ , եւ առանց ներքին ճնշումի :

Ահաւասիկ հեղուկ օդի մասին քանի մը ծանօթութիւններ : Իսկ ճարտարարուեատի մէջ անոր կիրարկութիւնները բազմաթիւ են :

Մաս մաս թորումով այլ եւ այլ օդեղէն մարմիններու եւ զանազան հեղանիւթերու բաժանումը .


Նորատեսակ պայթուցիկ նիւթերու պատրաստութիւն , հեղուկ օդի եւ բնածուխի բաղադրութեամբ .

Նիւթերու մեքենական ընդդիմանարութիւնը մեծապէս աւելցնել .

Մետաղներու ելեկտրական հաղորդականութիւնն աւելցնել :

Claude-ի մեքենայով . զոր անցեալ օր ներկայացուցի Ակադեմիային , վերջացուց պ. դ'Արսոնվալ , կարելի է շատ շուտով եւ շատ մեծ քանակութեամբ հեղուկ օդ պատրաստել : Այն ժամանակէն ի վեր՝ կը տեսնէք յառաջդիմութիւնը . հեղուկ օդը բոլորովին ճարտարարուեատական արտադրութիւն մը դարձած է :

ԽԲԱ



## Յ Ա Գ Ե Ս Ա Վ Ե Ր Ա Ս Ա Վ Ե Ր Ա



Այս վերնագրով հետաքրքրաշարժ յօդուած մը դրած է պ. Մ. Զերազիր թերթին մէջ (թիւ 165) , որմէ կը տեղեկանանք թէ Ֆրանսայի մէջ առաջին անգամ տորոնի մշակութիւնը մերազգի Յովհաննէսն է եղած :

Յովհաննէս Ալթըն կամ Ալթընեան ծնած է 1709-ին Պարսկական Հայաստանի մէջ , իսկ մեռած է Ֆրանսայի մէջ , 1774-ին : Իր հայրը գիւղապետ մ'էր : Փոքրիկ հասակին մէջ Յովհաննէսը գողցուած եւ իբրեւ գերի ծախուած է : Փոքր-Ասիոյ մէջ 14 տարի տորոնի եւ բամբակի շահագործութեամբ զբաղած եւ օր մ'ալ միջոցը դանելով փախած է